

մեր մեկնութեան մէջ ոչ մէկ մոլորական զաղափարի գոյութիւնը թիշ մը զարմանալի է, և մեզ կարծել կու տայ որ այդ մեկնութիւնը հաւանաբար կատարած ըլլայ գեռ կրնական խնդիրները չուկած, այն է 320էն տառած:

Յարդ կատարած փոքրիկ հետազօտութեաններուն իրը խորհրդառու գործածած ես հատկապ զրեցրը. - Յունական Հայրախոսութիւն, հա. Հ. էջ 463. — Fessler-Jungmann, *Institutiones patrologiae, Inspruk Հա. Բ. և մասն 3-4.* Batiffol - *La litterature grecque - Բարդիզ 1898, էջ 278. Duchesne - Histoire ancienne de l'Eglise - Բարդիզ 1908 հատ. Բ, էջ 196. Bardenhewer - Patrologia - իտալ. Բարզմ. Հա. Բ, էջ 9-10, Հոռովդ. Revue Biblique - Ապրիլ 1912, էջ 294-295. Dictionnaire de Théologie Catholique - A. Vacant et Mangenot - հատ. Ե, սինակ 1537-1539 - Եւ այլ զանազան փոքրիկ հրատարակութիւններ:*

Մինչև հիմա մեր ըստած զրական զանձի մը յայտնութեան մասին էր, որուն հոտը միայն Եւրոպացին առած է շղթաներու մէջ, բայց տեսըը չի զիտեր, Սրանչելի զանձ մ'է որ հայ մատենագրութիւնը ի լոյս քրիստ է զարերս մթութեանէն, ասով ուրախ ենց ցուցնելու թէ հայը շատ վաղոց ի վեր - մինչ Եւրոպացին զեռ վայրենի էր - զրական բարձր զաղափարով և զարգացմամբ օժտուած էր. լայնամիտ ըմբռնուուզ նոյն իսկ մոլորեալին զենեցիկն ալ լաւ ալ ընդունելու, սրբերով և մերժելով փտածը, թոյնը: Այսօր անզամ մ'ալ մեր հրատարակութեամբ կ'ուզենց զիտական աշխարհի ցուցնել, թէ հայ լեզուն, հայ մատենագրութիւնը և ամբողջ հայութիւնը ոչ թէ իրենց ցաւերուն համար կարեկցութեան արժանի՝ այլ իրենց բարձր յատկութեանց և արժանեաց համար իրաւունք ունին ապրիլ ամենազարգացեալ ազգերու շարքին մէջ:

Հ. Վ. ՅՈՎՃԱՆԵԽՍՅԱՆ

ՄԱՍՄԵԶ “ԳՐԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿԱՆԵՐ”,

## ՀՈՐՈՅԻ

Ամեն մարդ իրաւունք ունի քննարան իւնիուն. Հորոյին այդ իրաւունքը ոչ որ կրեայ ժխտել. բայց ամենուն տրուած չէ ամեն բահի հաւասարապսի խելք հասցնել և ողմը տոքրեամբ դատել և ըստ այն կշատրակ կարծիք յայտնել, ուսուցանել:

Երկուի համեմարտեր, զիտենք, յարգեր են խոնարհազուելից դիտողութիւնները և դատութիւնները՝ երբ նկատեր են որ խոսդի մասնացին և և նմուս իր արուեստին. բայց երբ մէկի համրակ է և թերու, ըստ խորհեացոյն, սորվելի յատչ կամի վարդապետ դատեալ, այնպիսին ամեն մամանակ ծիծաղիի և արհամարտելի եղած է: Մենք կ'ուզենք յարցին Հորոյ իրեկ քննարան մը հայերէն լեզուի, բայց ո՛չ կօշկէն վեր. մենք չենք ասոյի, այլ սաստոցն Ասդղիս է, մեծ պատկերահանք:

Մեր նախնեաց հանդէկ, մանաւանդ ու կեղարու համեմարտերու առջև, որ մեր գրականութեան հնկայ և անման կորողներին են, ոչ միայն մենք պատկանակով կը խոնարհիք, և երբեմի խմատասիրաց աշակերտներու պէս անենց թերութեանց նմանուղ և հնեւուղ յինի պարծակը կը համարինք, այլ և երդպական զիտականներ, որոնք - պէտք է խոստվածիլ - յաջողեր են ինքուարտեական ձիոդին մէջ երբեմն բան զմեց զերազանցել՝ միշտ հիացմունք արտայայտեր են մեր հենցինակներու լեզուի, շարադրութեան մասին:

Նորա ուսումնասիրել են բազմակողմանի կերպով մեր մատենացրութիւնը, մեր քերտկանութիւնը, մեր յատկանառութիւնները (իձօլիսմե) և կրցիր են մեկնութիւններով հանգստացնելի իրենց ուսումնականի խիդժը,

և ոչ ըէ Հորոյի պէս նոր *idiotis nesciencia* լով ցեխուոնի եւ ապակոնեն մեր համեստաց ուսկեղերկ լեզուի հիմուսածքը։ Հորոյ կրնայ զմեզ աշ նոյն մեղրով պարտաւորեցնել։ բայց մեծապէս կը սիալի, վասի զի մեր տեսակներ իրենքնեն շատ հետու ե. մենք՝ ինչպէս ասած ենք՝ « Աւզդագրութիւնը ազգային մատենագրաց » հրատարակութեան յառաջարանին մէջ, փորձեր ենք տղես կամ անուշադիր լենդորինակողներու երկուն ենրմունքուած վրիպակներ ուղղել, իրաբանյիր մատենագրի ոգոյն համեմատ։ իսկ Հորոյ կ'ուզէ, կը պահանձէ Ռսկեդարեան լեզուին կանոններ դեմ, Եղիկի, Ազարտեցեղոսի, Եղիչի և այլի բերականական սիրաները բռնել, շարադրուրեան կարզը նէր փոխել. « սրացրել և ուղգել », և այդ պահուն ինքնապաշտորեան ենպայով բանուածի պէս կը խօսի « քինապատեկ »։

Հորոյի ժեսաք, բող ներեն ընթերցողը, և կատարած դեր հանդիս մեր Ե դարու սուկավիրխար հականերուն, ականայ յիշեցնել կու տայ կրիրովի Փղի և... ասակի բովանդակուրիչել։ Մակայ այդուափ և Հորոյի բարձակը, ուրիշ ոչ ինչ Մենք անիսով պիտի շարունակներ մեր ձամբան, և ինքն բող ցըրիսի այդ միակ համայրից։

## ՈՒՂԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԵՆ

«Վերջին Լուր» թերթի<sup>1</sup> մէջ կը զրէ Հորոյ. « Բայտ իս, ամեն այս տեսակ սըրբագրութեանց համար իրը խարիսխ ընդունելու է նախ՝ ՈՒՂԱՂ. ԴԱՏԾՈՂՈՒԹԻՒՆԸ (bonis sens) թ. Լեցունին ՈԳԻՆ »<sup>2</sup>:

Եւ իսկական այս երկու պահանջուած յատկութիւններին զուրկ են Հորոյի « Գրական Հանելուկներ » խորագիր տակ զրած « Աւզդագրութիւնները ». որով « Այս երկու ուղեցոյցներուն հակառակ – իրեն ըրած –

լուծմունք, մեկնարանութիւնը անընդունելի վարկածներ կ'ըլլան »<sup>3</sup>։

Խնդրի առարկայ են մեր ըրած ՈՒՂԱՂ. ԴԱՏԾՈՂՈՒԹԻՒՆՔ ԱԶԳԱԱՑԻՒՆ ՄԱՏԾԵՆԱԳԻՐԱՅՑ, զորս կը քննադատէ Հորոյ. Թէպէտ մնաց մեր ուղղագրութեանց յառաջարանի մէջ համեստօրէն զրած էինք. « Կը յուսանց ներողամտութեան հանդիպիլ զիտնական աշխարհնեն՝ եթէ զտնուին բազմաթիւ ուղղելի կէտեր՝ սոյն Աւզդագրութիւննց մէջ »։ Ուստի Հորոյ եթէ զիտական աշխարհն լինէր, թափանցելով մեր զրածի միտքը, իրեն թոյլ պիտի չտար զրելու մեր հասցէին իր անսունդի պատզամերը։ Բայց տգիտութիւնը միշտ անհամեստ եղած է և ամրարտաւան։ « Եիւրաէք Գալտըրըմ »էն Գլորած տակառի մը խացուցիչ շառաչն, անոր դատարկութիւնը կը յայտնէ, որպէս թէ Հորոյի սամէջ « Գրական Հանելուկները »ը « Վերջին Լուր »ի սիւնակներու մէջն։

**Ակսինց Ազաթանգեղոսւն.**

« Նորա և զտենչալի թժկութեան արմատոց օգտակարութեան բերեալ զպտուզս Եցուցանեն »։ Մինց ուղղեր էինց զպտուզս ուսուցանեն։ Հորոյ կը զտնէ որ « ուղիղ զատողութեան տեսակն զամառականները ժողովրդին բան սովորեցնելու պաշտօն չ'ունին »։ Եթէ վաճառականը առելորակամի նեղ մարզով առնուի, թերեւս. իսկ լայն իմաստով, հաւասարապէս կը վերաբերի՝ նաեւ ուսումնական և մտաւորական աշխարհն, այսպէս կան վաճառականներ բանին կստուծոյ, իմաստութեան պատուական մարգարտն, զիտութեանց։ և այլն։

Հորոյ ծներ, աներ և մեծեցը է Ծածուկ Զարդի զուկակներու մէջ, հոն տեսեր է ծալապատիկ առեւրականներ, հարկաւ սոքա պաշտօն չունին բան սովորեցնելու, թէպէտ իրեն իսկ անոնցէն ոստիկանապետութեան վերաբերեալ կարգ մը բաներ սովրած է։

1. «Վերջին Լուր» թ. 3118. 23 Մայիս 1924.

2. Անդ.

3. Անդ.

Մենք Ազաթանգեղոսի մէջ Ստամ- համար օգտակար արմատներ կը բերէին, րոյն տեսակի վաճառականներ չնկատե- ցինք, այլ հին աշխարհի վաճառականներ, որոնք ամէն բանով կը գրադէին, զիտ- նական մարդիկ ալ չէին պակսեր մէջեր- նին, որոնք աշխարհէ աշխարհ պտըտելով կը քաղէին տեղեկութիւններ, կը սովորէին բաններ որ իրենց աշխարհի մէջ չկային, և ի վերագրածին թէ՛ ապրանքը կը վաճա- ռէին ու թէ՛ անոր վերաբերեալ գիտու- թիւնն. Այդ այս պարբերութեան մէջ մենք ի նկատի առնելով «քժկական օգտակար խոռութեան ներածութիւնն, համարեցանք որ այդ ճիշդին նույրուած անհատներ, կը բ- նային և մասնագետք լինել. մարդիկ որը կոչուած են բուսագիտութեամբ զրադիլ և են Herboriste դերախոտ ժողովով և վա- ճառողբ: Դեղաբանուեր ժողովելու համար հարկաւոր էր ունենալ պատկանհալ զի- տութիւն. դոցա մասին լիդրէի բացիրը կը գրէ. Herboriste. — 1°. Celui qui vend des herbes employées comme medicaments. Il est délivré à l'her- boriste un certificat d'examen signé dans les écoles par trois examina- teurs et dans les jury par tous les membres. — 2°. Celui qui connaît les simples. Խոսլացիք Semplicisti կոչեն: Խոյն պարտականութիւնն ունէին հին և նոր աշխարհի մարդիկ: Մեր զի- տութիւնը ենթադրել տուաւ, որ ճարպիկ Հայ վաճառականը, կրնալ նաև զեղափո- ւերու մասնագէտ մը լինել, և իր երկար ճամրորդութեան պատուիները, ծանօթու- թիւններ պիտանի իրաց, զոր կ'ամբարէ ստար աշխարհի զիտանկաններէն, կը գառ- նար վաճառելու այն, բայց սովորեցնելով նաև անոնց սեփական զօրութիւնը:

Չնայած որ մեր և Հորոյի հայեցա- կէտերը, ենթարկուած են այն մթնոլորտին յորում զարգացիք ենց, այնուանդերձ կ'ընդունինք, որ Հայաստանի մէջ կային արդէն Դեղախոտ հաւաքողներ, բժշկական արուեստով պարապող անձինց, որոց Պի- տութիւնը լիցնելու համար, հեռու աշխարհ- ներէ մեր վաճառականները բժշկութեան

որոց սովորեցնելու պաշտօն ալ չունէին. սակայն այն պարագային որ բերած խո- տերը և արմատները բնաւ անծանօթ են մեր աշխարհին, ի՞նչ կ'ըսէ Հորոյ, պաշ- տօն կամ պարտականութիւնն մը ունէին նախ սովորելու և ապա սովորեցնելու հայ հերրօրիստին բերուած արմատներու և բոյսերու գաղտնիքը:

Եթէ չնորդնենց անզամ որ ո՛չ պաշտօն և ոչ պարտականութիւնն ունենային «Ռւ- սուցաննելու», այնունանդերծ Հորոյ և Թիֆ- լիզի տպագրիչը անյաջողութեան մատ- նուած են. Հորոյ՝ ինորի ողին չըմբռնելուն համար, միւսներն՝ սիմմարի մը նորա- մուս բառն փոխանակ արտաքսելու ոսկե- ղինիկ շարագրութեան միջն, անցուցեր են իրենց համեմատած տպագրութեան մէջ: Եւս և ի բաց թողլով Հորոյի բերականա- կան կոկողաբանութիւններն, խնդրոյ ա- ռարկայ եղող պարբերութիւնն զարոցի տղայց համար պիտի գրէինք. «Նորա- բերեալ զարմատս օգտակարս տենչչալի թժկութեան» և այլն. իսկ պահելով ոսկե- ղին լիզուն պիտի ուղղենք. «Նորա և ըզ- տենչչալի թժկութեան արմատոց օգտակա- րութեան բերեալ՝ (խնդրողաց կամ կա- րուելոց) ԶՊԻՏՈՑԽՆ լցուցանեն»: Ուրեմն վաճառականները բժշկութեան կամ թիշկ- ներու համար օգտակար արմատներ բերե- լով անոնց պէտքը, կարուորիսեր, պա- կատրիչեր կը լիցնեն: Բնաւ կարիք չկայ թիֆլիզի խեղ ուղղագրութեան «զպիտոյ- ւըն» յաւելումին, որ հայերէն չէ և անուղղելի թողուած «զպտուղն» Հորոյի ճաշակը պիտի գառնացնէ:

ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԿՈՐԻՒԾ ՀԱՅ. — Շատ կը ցաւիմ որ Հորոյ ո՛չ բնագիրը զիտէ հասկանալ և ոչ մեր ուղղագրութեանց հետեղականութիւնն: Ե. հատուածին մէջ բնաւ կարիք չկայ «այլոց»ի վրայ զնել յ տառը, զամսն զի սեռականը շատ զեղեցիկ է իմաստով բան բացառականը, Յովկիի հրամանը կը հասեի իրեն իսկ միւս աշա- կերտակիցներուն ալ բացաբրութիւնը, ոչ Յովկսեփէն, ոչ աշակերտակիցներէն:

Զ. հատ.ը «Ռւսուն և իմ մասնաւոր աշխատառին կերպութեամբ, վիճակ առեալ» ուղղագրութիւնը մասամբ ընդունելի կը համարի, «աշակերպութեան վիճակիալ», իսկ միւս ենթագրութիւնս ոչ։ Կը յուսայինք որ Հորոյ լուսաւորէր մութը, բայց ինքը խաւարը աւելի թանձրացուցեր է կորեան պարբերութիւնը անիմաստ ստորակէտերով բաժանելով, և խանգարելով բնագրի միտոք, մանաւանդ իւր իսկ կողմէն յաւելուածովն, որ իսպատ անեազի է։ Վասն զի կորիւն բաւական պայծառ կերպով կ'ըսէ, թէ անաշառ (իրաւացի) հրամանը ընդունելին վերջը, կը փութայ ինքն գործադրել ինչ որ արդէն կը մտածէր իւր վարդապետի մասին «իշխատակարանս առանձին մատենանշան ծաղկեցուցանել» փութանակի և առանց յապաղելոյ զառաջի եղեալն մատենագրել, զայն «զոր ի խորհրդանոցի մտացն» երկար ժամանակ միայնակ հոգի և մտածութեան նիթ բրած էր։ Ռւսակի Հորոյ իւր «Փոյթ յանձին կալայ»ն թող փութանակի ծածկէ ընդ հողով մատենագրի մացուր շունչն չապականելու համար։

Իսկ «Եւ իմ մասնաւոր աշակերտութեան վիճակիալ»ի պատմականօրէն բացատրութիւնը ուրիշ անգամի կը թողունք։

Բ. հատուածք. «Զորս և մեր համօրէն աղաչեալ երկարանը ընդ մեզ աղօթիւը» մնել փոխած էնց երգափառնել, և Հորոյ այս ուղղագրութիւնը «անիմաստ» կը գտնէ, և անոր համար ներութեան կը ինչորէ։ Յիշաւէ ներման արժանի է, գոգես նախազգացաւմն ունեցած ըլլար թէ բոլորովին անիմաստ բաներ են ասածներն և մատենագրի մտքն շատ հեռու։ Վասն զի Յովսէի հեռու է, հեռու են և միւս աշակերտակիցները, Հայաստանի ժխոր ժամանակներն են և նորա արդէն կրօնական կորիներուն գործունեայ կերպով կը մասնակցէն, պաշտպանելով Հայ ողովուրդն Պարսից յարձակութերուն զէմ։ մինչ կորիւն վրահայոց եպիփոպութեան վիճակած լինելով, աւելի խաղաղ միջավայրի մէջ կ'ապրէր, և միւս աշակերտակիցնե-

րու պէս հայրենիքէն տարիներով զուրս մացած չլինելով, աւելի ապրել էր Ա. Մեսրորի հետ և բարերախտութիւն ունեցած էր անշուշտ՝ մահուանն ալ ներկայ գտնուելու, մինչ միւսներն զրկուեցան։ Ռւսակի Յովսէի և միւսներն կը ինքորէն անկից՝ որ զի վարդապետի կենսագրութիւնն է կորիւն իւր կրտսերութիւնն և անբաւականութիւնն պատճառելով այսպիսի գործի մը ձեռք զարնելու, ինչպէս սովորութիւնն է եկեղեցականաց և հոգեւոր անձնաց, ինքն ևս յանձնողներու աղօրքը յօդնականութիւնն էր ինչորէ, և ոչ անոնց նիւթական աշցագութիւնը։ Ռւսակի կորիւն պարզապէս կ'աղաչէ իւր ընկերակիցներն միանալ իրեն հետ աղօրքով, յանձնարարելով զինքն աստուածային շնորհընն, որպէս իի կարենայ յաջորդութեամբ գործն ի գլուխ տանեն։ Աըդ օնչոք ոչ այլ ինչ է եթէ ոչ աղօթից, օրհնարանութիւնն, գոհարանութիւն հոգեւոր մտովով ասուած է Ա. Գրոց և Ա. Հարց երկասիրութեանց մէջ, որով իրաւունք համարեցանք իմաստափարար ուղղագրել կորիւնը։ «Զորս և մեր համօրէն աղաչեալ երցախառնել ընդ մեզ աղօթիւը, յանձնարարութեամբ աստուածեղէն շնորհացն»։ Իսկ երկախառնել որ եիրապէս ցործակից և վաստակակից կը նշանակէ անկարելի էր Յովսէիքին և աշակերտակիցներուն, որոնք միայն աղօթրով և օրհնարանութեամբ կրնային սատար լինել, ուրիշ ոչնչով։

Թ. «Եւ միւս անն բովանդակ արդարութեամբ ի փերայ համատարած լեռնացելոյ աստուածապատիծ ծովուն, հանդերձ ամենայն շնչականօց տարեւոր ժամանակօց հասակոց պահեալ»։ Մենց զրած էինց Նաւագնաց պահեալ։ Հորոյ կը գոչէ. Բնաւտեղի չկայ, օ՞ն անդր. որովհետեւ նաւագնացն, ունակութայութեամբ կրնային սատար լինել, ուրիշ ոչնչով։

Թ. «Եւ միւս անն բովանդակ արդարութեամբ ի փերայ համատարած լեռնացելոյ աստուածապատիծ ծովուն, հանդերձ ամենայն շնչականօց տարեւոր ժամանակօց հասակոց պահեալ»։ Մենց զրած էինց Նաւագնաց պահեալ։ Հորոյ կը գոչէ. Բնաւտեղի չկայ, օ՞ն անդր. որովհետեւ նաւագնացն, ունակութայութեամբ կրնային սատար լինել, ուրիշ ոչնչով։

տարեկոր ժամանակ ջապանը և մէջինները ջրի վրայ պահեց, «Նաւակաց պահեաց»։ Բայց որովհետև համատարած ծովի երեսին նասակայք չկար, ուր խորիսի ձգէր և անշարժ կայնէր, և ոչ դիկ մը որ ընթացքը ուղղէր, ուստի ի լինդ. է 18. կ'ըսէ չշրջը ջապանն ի վրայ ջրոց. ուրեմն նասակաց չէր ըստ մտաց Հոռոյի։ Խակ մեր ուղղագործինն համածայն էր նաև Սողոմոնի իմաստութեան Գրքի ժ. 4. «Վասն որոյ և զհեղեղեալ երկիր՝ միւսանգամ փրկեաց իմաստութին՝ չնշին փայտիւ արդարոյն նաւապետեալ, այսինքն նաւագինաց պահեալ. հոս անշուշտ Navigation և Navigationի իմաստն ունի. Բ'նէ կ'ըսէ տիրացու Հոռոյ։

ԺԲ և ի ուղղագործեանցս մասին գրածներն շաղփաղփութիւնց են և շարժեն պատասխանի։

Հ. Գ. ԱԱԱՊԵՏԵԿԱՆ

## ՀԱՅ ԲԺՇԿԱԿԱՆ ԶԵՌԱԳԻՐՔ Ա. ԱԱԱՐՈՒ ՎԱՆՔԻՆ

(Հար. տես Բազմավէպ, 1924 էջ 169)

ԺԵ. ԵՒ ԺԶ.

ԲԺՇԿԱՐԱՆ Ա.ՄԻՐՏՈԼՎԱԹԱՑ

Ամիրտոլվաթ Ամասիացի բժշկին բոլոր գործերը պարունակող ձեռագիր մ'է այս, երկու մեծազանցուած հատորներ, որոնց առաջինը Օգոստ թվականին է և Ալիքապատինը, խակ երկրորդը Անդիսաց Անգուր։

Սկիզբը և վերջը կը կարդացուին բուն Ամիրտոլվաթի գրած Յիշատակարանները, զորս տեսանք արդէն վերև նշանակուած ձեռագիրներու ուսումնամիրութեանն առթիւ։

Ա. Հատորը կաշէկազմ, լաւ պահուած, ունի 27, 5 հարիւրորդամեդր մեծութիւն, 20 հարիւրորդամեդր լայնութիւն, և 4 հարիւրորդամեդր թանձրութիւն։ Թուղթը

բամբակեայ է, զիրը նոսր, երկսիւն՝ բայց ո՛չ գեղեցիկ։ Կը բաղկանայ 250 թերթէ, 500 էջ գրութեամբ, և կը կը և Պազարու ձեռագիր մատեաններու 1712 թուահամարը։

Այս Հատորին մէջ չկայ ընդօրինակութեան թուականը, բայց ամենակերջին էջին վրայ կը գտնուի ստացողին մէկ թիշտակարանը, որ է՝

«Բայսայթումին բրիրին համարայէ եւ «(500) երես թե՛ (250) բուխը և, և որ «հանդիպիք այս պատահան գրոյ որ մին «և բայցում և միուն և մուրթիւին, «և հոգեակի անվամ։ և որ հանդիպի այս «գրգրուս, յիշեցեր սեփատափայցի քել Ներ- «սկսեց բռու Յակոբի որդի տիրացու փա- «և նուկ և որդուն յակոբիին և յաւեկն. յա- «և բեներք յիշեցեր մի հայր մեր, և որ «յիշէ յիշայ յիշի Քրիստոսի աստումոյ «և երյու աւել։»

Սոյն Յիշատակարանէն կ'իմանանց, որ բժշկարաններս, որուն մէկ Հատորին համար միայն Ստածումն անունը կու տայ (Անգիտաց Անպէտն է այս) և միւսին Միքրոնոր (օգուտ բժշկութեանը), վերաբերած է Քէլ-Ներսէսեանց թռու Սերաւացի Տիրացու Փանոսին, որ իր ամենախակ ու սիսալ գրութեամբ կ'արձանագրէ վերոգրեալը։

Սոյն Յիշատակարանին վերջը կը դնէ իր ստորագրութիւնը ընդելուզեալ գրերով Մտեփանոս, և վրան 1172 տաճկագիր թուականը, որ անշուշտ Հայկական ըլլալու է և կը համապատասխանէ 1787 թուականին։

\*

Բ. Հատորը կազմով, գրով և չափով չի տարբերի առաջինէն, միայն թէ կը բաղկանայ 245 թերթէ 488 էջ գրութեամբ, և կը կը 1713 թուահամարը։ Անդիսաց Անպէտն է սա, որուն վերջը զրուած է Ամիրտոլվաթի ծանօթ ոտանաւոր Յիշատակարանը, և անմիջապէս վարը կը կարդացուի ընդօրինակութեան թուականը և տեղը ու գրիչին անունը՝ այսպէս,